

Վ Ե Ր Ա Պ Ր Ո Ւ Մ Ն Ե Ր

Անցեալ գեղեցկութիւններու, ապրուած կեանքերու, կատարուած դերերու վերյիշումները կը ծառայեն պատմութեան հետ գոգելու մեզ: Սակայն յաճախ «մեծութիւն»ները չեն որ կ'ոգեկոչուին յարելեաններով: Միութեան գիծ մը հաստատելու համար անցեալին եւ ներկային միջեւ՝ բաւարար է երկրորդական դէմք մըն ալ, որ իր կեանքի շրջանակին մէջ դրուած, վերյայտնուի որպէս դերակատար գաղափարի մը իրագործման, հոսանքի մը հզօրացման: Եթէ «մեծ»երը իրենց թողած լոյսին գեղեցկութեամբ կ'առնին յաջորդ սերունդները, «միջակ»ները՝ անոնց կողքին կանգնած, ունին արժանիքը յիշատակուելու, որպէս պատմութեան շրջանները իրարու զօդող օղակներ:

Ներկայ տարին յիշատակներով հարուստ է, ըսեմք յարելեաններով, հարիւրամեայ եւ աւելի երկար ժամանակաշրջաններու: Թեթեւ անդրադարձում մը իսկ կրնայ իր օգտակար կողմերը ունենալ մշակայքի մեր ներկայ կեանքին մէջ, ցրուած երկու լայն տարածքներու վրայ, միշտ ինքզինքը նորոգելու եւ դէպի զարգացում առած իր բունն փոխելու մէջ:


Հիւժմաստը այնքան եղծած էր Պ. Դուրեանին դէմքը, որ նկարիչը՝ յայտարարեց ինքզինքը պարտուած այդ աւերին դիմաց եւ հրաժարեցաւ անոր իսկական պատկերը վերստեղծելէ: Չունեցանք երբեք բանաստեղծին հարազատ կենդանագիրը: Դար մը ետք՝ իր բանաստեղծի դիմագիծը, սակայն, աւելի քան հարազատ, սիրուած եւ մեր գրականութեան համար այլեւս ռսկեդրուած շրջանակուած, մահուան եւ սիրոյ անփոխարինելի երգիչը դարձաւ:

1972^ը մահն ու փառքը ոգեկոչող հարիւրամեակի յիշատակ մը կ'արթնցնէ բոլոր Հայութեան համար, ամէն բանէ առաջ, Պետրոս Դուրեանի անցեալէն: Այս տխրամուտ կեանքի յուշը, առանձին քրննութեան մը նիւթ պիտի ըլլայ, իմբագրակազմի մը սահմաններէն դուրս, մեր ներկայ թիւին մէջ:

Կը դժուարիմ սկիզբ տալ այնքան բազմութեան մէջէն անուններու, որոնց քաղցր յիշատակութիւնը պարտականութեան մը պէս կը

ծանրանայ մեր վրայ: Աշխոյժ քուարկում մը, հարեւանցի տեսու-
քիւն մը բաւական պիտի ըլլա՞յ յոբելինական յիշատակի մը գէշ ա-
ղօտ մէկ անկիւնը բանալու այն դէմքերուն՝ որոնք իրենց օրերուն,
տրուած որոշ մարզի մը մէջ, նուիրական գործ մը կատարեցին ի նը-
պաստ հայ գրականութեան, հայ պատմութեան եւ հայ բանասիրու-
թեան, դեր մը՝ քող ըլլայ չափաւոր կամ կողմնակի, բայց լուսա-
բանող, պակաս մը լեցնող, շարժում մը ստեղծող կամ գաղափարի մը
մղում տուող:

Այսօր քերես անծանօթ մըն է իգնատիոս Փափագեանց արքեպիս-
կոպոսը, Մխիթարեան Միաբանութեան ժամանակին կարկառուն դէմ-
քերէն, որ Հոռովի մէջ կը կնկէր իր մահկանացուն 22 Մայիս 1852ին:
Զեռնադրիչ եպիսկոպոս հայածէս այն աշակերտներուն, որոնք ըն-
թացաւարտ կ'ելլէին Ուրբանեան վարժարանէն: Փափագեան հայ ո-
գին, հայ եկեղեցական հմտութիւնը անճանաւորող մըն էր, որ ջահի մը
պէս փայլեցաւ սրբագան-գիտական այն շրջապատին մէջ՝ ուր կը
գգացուէր եւրոպական գարգացած դասակարգին շունչը: Ծննդով Պոլ-
սեցի (1764), ձեռնադրուած քահանայ 1786ին, քարոզութեամբ շրջած
Պոլիս եւ այլուր. փափկանկատ դաստիարակ, եւ 1838ին կոչուած
արքեպիսկոպոսական աստիճանի «Տարօնոյ» տիտղոսով: Տիպար բար-
ձր եկեղեցականի, որ վարքի սրբութեան կը միացնէր մասնատրիւ-
նը, գարգացումը եւ ժամանակակից գիտութիւնը: Իր բազմաբիւ եր-
կասիրութիւնները ապացոյցներ են անոր, մանաւանդ *Պատմութիւն
Եկեղեցականը* (1848), գրաբար գրուած, մէկը այն հանրածանօթ ամ-
փոփումներէն, որ կարգ մը մատենագիրներ կատարած են անցեալին
մէջ, եւրոպական միջավայրերու համար: Հիմնական գործ մը, որ իր
համակերպի հոծութեան մէջ ամբողջական է, ընդգրկելով ընդարձակ
շրջանները Քրիստոսի եկեղեցւոյն պատմութեան, ծնունդէն մինչեւ
1846 տարին: Դար առ դար պատկերացնելով էական դէպքերը՝ կու տայ
ժողովուրդներու կրօնական գարգացման հանգրուանները, աստուածա-
բանական հարցերու յեղաշրջման առած ընթացքը եւ ճշգրտումները
եկեղեցական իշխանութեան կողմէն: Այս բոլորին մէջ՝ ընդհանրա-
կանին ուղղած իր խորատես հայեացքներէն չեն վրիպիր, մանաւանդ
Քէ յատուկ խնամքի տակ առնուած են, շրջան առ շրջան, հայկական
եկեղեցւոյ պատմութեան դրուագներ, դէմքեր, ժողովներ, այսպէս
Շուրի (1113ին), Սեաւ լերին Բ. (1114), Հոռովկայի Ա. (1166),
Հոռովկայի Բ. (1172), Հոռովկայի Գ. (1178), Սոյո Ա. (1193), Տար-
անի Ա. (1198) ժողովները: Հայեցի ոգիով, ազգասիրական ակնարկ-
ներով, գիտնական ու բազմահմուտ եկեղեցական պատմագիր մ'է հայ
արքեպիսկոպոսը, որուն մահուան 120ամեակն է այս տարին, եւ որ
դարուն պատկառելի դէմքերէն մին եղաւ անտարակոյս, որ իբր Մխի-
թարեան չէր կրնար այլապէս կրնալ իր դերը օտար միջավայրին



մէջ : 1015 էջնոց այդ պատմութիւնը այսօր մոռցուած է, մանաւանդ դասական հայերէնով շարադրուած ըլլալուն՝ անմատչելի ալ է սուկականներու, այլ ոչ բանիբուն եւ գիտնական անձներու :

Ծննդեան 120ամեակներու յուշք մը կը քեյադրեն երեք անուններ, Արփիար Արփիարեան (1852-1908), Մինաս Զերազ (1852-1929) եւ Հ. Բարսեղ Սարգիսեան (1852-1922), իրարու անմտան դէմքեր, անցած հայ գրականութեան եւ բանասիրութեան անդաստաններէն, սերմանելով իրենց վաստակին օգտաշատ ցամբը : Առաջին երկուքը՝ գործիչներ միանգամայն փաղափակ մարգերու վրայ, քէ եւ տարբեր գետիներով, տարբեր մտայնութիւններով ու բովորովին այլազան նկարագիրներով, եւ գրական անդաստանին մէջ ալ իրարու անհաղորդ գրական դիմագիծերով : Եթէ Արփիարեան արձակի յեղաշրջման ու զարգացման մէջ դրական արդիւնքներով երեւելի, Մինաս Զերազ՝ հակասութիւններու, արտատոգութիւններու մարդ, իր պայքարին ուժով՝ անուղակի արդիւնքներու հասնող մը եղաւ : Աշխարհաբարի պատմութիւնը արձանագրած է երկուքին ալ դերերը, մէկուն դրական գիծով, միւսին բացասականօրէն նկատի առնուելիք մանրամասնութիւններ՝ լեզուին յեղաշրջական փնտրեան մէջ :

Երրորդ դէմքը՝ Սարգիսեան Հ. Բարսեղ՝ պահպանողական ոչ ժ մըն էր ժԹ. դարու վերջերը հին հայ մատենագրութեան կարգ մը դէմքերու փնտաղատութեան եւ փանդումին մէջ, որուն լծուած էին Կուտշմիտ, Գարրիէր, Մարքուարտ, Ն. Մառ, Հ. Յ. Գաբրիւսեան, Գրիգոր Խալապետեան, Գալուստ Տէր-Մկրտչեան, Ադոնց : Այս տըքմաջան բանասէրին արդար յիշատակն ալ ըլլայ անմոռաց՝ իր բազմահմուտ պրպտումներուն համար, իր փանի մը հարցերու մէջ սիւսած լուսաբանութիւններուն, իր հայ գրին հանդէպ տածած անսահման սիրոյն եւ պաշտամունքին համար, որուն արդիւնքներն եղան մասնագէտները հետաքրքրող հատորներ, ինչպէս Ազատեանը (1890), Տեսութիւն Սեղբնտրութի պատմութեան եւ Մովսէս Խորենացւոյ աղբերաց (1893), Քննադատութիւնը Յովհան Մանուկեանուոյ եւ իւր երկասիրութեանց (1896), Անանու ժամանակագրութիւն (խմբագիր յօրինեալ է. դարուն, տպ. 1904), Եւազը Պոնտացի (1907) :

Ծննդեան 100ամեակն է, ուրիշ բազմավաստակ մշակի մը, որ Արշակ Զօպանեանն է : Պոլսեցի ծնունդով (1872-1954), փարիզցի՝ կեանքով ու բնակութեամբ, 1896էն անդին, երբ Համլիտեան սարսափները առին զինքն ալ նետեցին օտարութեան մէջ. բայց հոն ստեղծեց իր պալագան, նուիրուած հայ գիրքին, հայ մշակոյթին, հայ դատին, բարեկամ ֆրանսացի բարձր մտաւորականներու, որոնց ստորագրութիւնները արժէփառեցին աւելի եւս իր պատկառելի հատորները : Բանաստեղծ, վիպագիր, գրական փնտաղատ, որուն բովանդակ գոր-

ծունկէութիւնը կը յատկանշէ հրապարակագրի մը ուժեղ նկարագիրը, լայնաշունչ, երոպական առումով, ընդգրկող մեր միջին եւ նոր դարերը: Գեղեցկագէտ՝ միջին չափանիշին վրայ, բայց արեւմտեան աշխարհի գրականութիւններու ծանօթութեամբը տարածուն հանգամանք առած, խանդավառ գործիչ ու գրիչ՝ որ իր քերտը բացած՝ ուզեց համագրկել հայը, յոյնը դասականութեան գծով, երոպականը եւ հայկականը ռոմանթիք եւ իրապաշտ հոսանքներու յորդագեղ շարժումներու մէջ, եւ մասնագիտական գեղեցիկ մեծագրութիւններով միջին դարու տաղասացներու, մանաւանդ Նահապետ Քուչակի վրայ: Թուարկումը իր գործերուն՝ էջերու կը կարօտի: Շատ են իր արժանիքները՝ իր հատորներուն շափ: Ինքն է որ Պ. Գուրեանի քնարին մարդկայնութիւնը, հօր ճիշդ անդրադարձուց առաջին անգամ, ինքն է որ Պէշիկշաւշեանի մէջ սովորականէ վեր քնարագակի գոյութիւնը շեշտեց, Ալիշանի մէջ ուժեղ ռոմանթիքը յայտնաբերեց, բանաստեղծի մը՝ որ իր երեսակայութեան աստկութեամբ եւ մտածութեան խորութեամբ գերիշխելու ոյժ ունի, բաներ՝ զոր ոչ ոք իրմէ առաջ պեղած էր եւ յանդգնած աղաղակելու հայ գրական աշխարհի առջեւ: Կուսակցականութիւն, նեղմիտ նախապաշարուններու մտային ստրկութիւն կամ գրական դատաստաններու մէջ մտանետումներ վարագուրած չեն անկեղծ ու ճշմարտաւէր հայեցողութիւններու պահանջը: Հարկաւոր էր մանրամասնել հարցը, բայց կը խուսափինք շեղումներէ խմբագրականի այս անձուկ սահմաններու մէջ:

Արեւմտահայ վիպագրութեան մէջ՝ պատմական վէպին առաջին մշակն է Ծերեմեց (1822-1888), կարծես ապրած միշտ կիսաստուերի մէջ, առանց ազմուկի եւ առանց փառասպակներ փնտոելու: Համեստ էր իր նկարագիրով, ինչպէս համեստ իր գործով: Վիպական փորձերը երեք էին, եւ մնացին այդքանի վրայ: Յաջողական զարգացումը, նիւթին ծաղկումը եւ արուստին կատարելագործումը չհետապնդուեցաւ: Ժամանակները չէին ներեր: 1878ին է որ *Թորոս Լեւոնի* լոյս տեսաւ Պոլիս, առաջին եւ վերջին անգամ ըլլալով: Բարձրագոյն դրան գրաքննութիւնը արծիւի պէս սրատես եւ անգղի պէս կասկածոտ՝ կը հսկէր: Համիտեան գահակալութեան առաջին տարիներուն յաջորդած էր գաւառներու մէջ եւս ազատութեան շունչին պակասը: Պատմական վէպ մը, կիլիկեան հայ պատմութենէն ներշնչուած դրքուագ մը, ոչինչ ունէր իր խորքին մէջ՝ որ քաղաքական սխալ մը պարունակէր, կամ կասկած մը տար տեղական իշխանութեան դէմ. բայց եւ այնպէս լաւ չտեսնուեցաւ անոր հրատարակութիւնը. միամիտ ու ազգասէր հեղինակը վերաւորուած էր իր մաքուր հայրենասիրութեան մէջ: Միւս երկու վէպերը *Երկունք Թ. դարու* (1879) եւ *Թէոդորոս Ռշտունի* (1881) լոյս տեսան Թիֆլիս, եւ Ծերեմեց ալ աւելի կ'ապրէր հոն՝ քան Պոլիս կամ Կիպրոս:

Վեպին յայտնութիւնը իրմով արեւմտեան քեւին վրայ՝ կը գուգադիպի Բաֆֆիական շարժումին։ «Թորոս Լեռնի» սարին «Մշակ»ի մէջ կը հրատարակուէր *Ջալալէ գզլէն*-ը իրբեւ քերթօն եւ կ'ողջունուէր ազատութեան ծարաւի հայ ընթերցող երիտասարդութեան։ Շէյխ Ջալալէգզլիի հրոսախումբին դէմ կանգնած Սարհատը՝ հայ մաքուր եւ ազատասէր ոգին է, ինչպէս Թորոս իշխանը, շատ հեռաւոր դարերու խորութեան արձագանգող հայրենիքի ազատութեան դիւցանգ է բիւզանդական կայսանիքներու դէմ։

Նոյն մտայնութիւնը, նոյն հոգին է, որ իրարմէ անկախ, երկու հայ վիպագիրներու իմացական ու գաղափարային աշխարհի բնական ապրումները տուին, իբր ժամանակի ծնունդներ, պատմական վեպի մը մէջ մարմին առած։ Բաֆֆի նոր կը մտնէր այդ ասպարէզին մէջ։ Երկու տարի ետք պիտի տար իր *Խէնթը* եւ յաջորդ տարին ալ իր *Դաւիթ Բէկը*։ 1879-1881 երեք տարիներու անձուկ շրջան մը, բայց հարուստ իր նշանակութեամբ՝ որպէս սկզբնաւորութիւն պատմական վեպին արեւմտահայ-արեւելահայ գրականութիւններու մէջ։ Ծերեմաց աննշան համարուած իբր մատենագիր եւ դէմք՝ կատարած է լուսքեան մէջ խոշոր դեր մը, եւ որուն ահա, տարիներ ետք, ժամանակը կ'արձագանգէ, յսգելով ամէն կայ, վերայտնելու զինքը իր դարուն գործունէութեան համեստ շրջանակին մէջ։

Յուշերու կարգին արձանագրուի քող ծննդեան 170ամեակ մըն ալ Գաբրիէլ Բե. Պատկանեանի։ Պատկանեան ընտանիքը գրականութեան մէջ ժառանգականութեան կնիքով յայտնուեցաւ եւ Գաբրիէլ, հայրը Ռափայէլ Պատկանեանի (Գամառ-Քաթիպա) քերեսու ամէնէն տաղանդաւորն էր տոհմային ծառին։ Տաղանդ մը ուժեղ ու ներշնչուած բանաստեղծի, հեղինակ կրօնական ողբերգութիւններու մեծ համաչափութիւններով՝ լայնաշունչ եռարանութեան մը սահմաններով («Հոփսիմէ», «Սանդուխտ»), վիպերգական գործերու («Մահ Պառտի», «Ջառան», «Փառնակ», «Պարոյր», վերջինը շարին՝ միայն գրաբար), դիւցանգերգական շունչին մօտեցող իր *Ջարսայր*ն ու *Պանդաղէլէն*ն, որոնց խորագիրներուն դիմաց հիասքափութեան անուշիկ հարուածը պիտի ունենան շատեր։ Ատոնք գրուած են 1871-1877 տարիներուն։ Տաղանդը արուեստէն առաջ է, եւ անկախ արժէք։ Պարագան կը ուզարտուի Գաբրիէլի մէջ, որ արուեստէ գուրկ՝ բով մտնելիք ոսկիի մը պէս քաֆուն տաղանդ մըն է։ Եթէ գաղափար, յղացում, ներշնչում անոր հարստութիւնները կը կազմեն, յղկումը, արտայայտութիւնը կամ արուեստը մէկ բառով՝ իր մեծագոյն քերին։ Այդ գլուխը չունեցաւ գարգացում, այդ յիգալի երեսակայնութիւնը չհանչեցաւ կարգի եւ օրէնքի չափաւորումներ, ինչպէս եւ պացֆի բարձրութեան կայաններ, այդ սիրտը չունեցաւ ընդարձակում, մարդկային ուրիշ սիրտ մը նեցուկ չունեցաւ, որպէսզի ազատօրէն ծլար-

ձակուէր, ուռնանար, լիանար ու բացուէր վարդի մը պէս գեղեցիկ : Ահարի եւ տառապանքի խորշակը այրեց իր կռիւնները :

Անշիշատակ պէտք է անցնի ծնունդեան 200ամեակը Յովհան Միրզա Վանանդեցիին (1772-1972), որ ծնունդով բնիկ Վանեցի, բայց Պոլսեցի իր կեանքով, կրթութեամբ և մտաւոր դաստիարակութեամբ, նախ աշակերտ ազգային դպրատան եւ ապա Շնորհա-Մկրտիչ ամիրայէն նպաստաւորումով կեանքի անհարբելի դժուարութիւններու դիմաց, Ջմիրուհիոյ ազգային դպրատան ուսուցիչ եւ վարիչ նշանակուեցաւ : Հոն ամուսնացաւ ու մտաւ կեանքին մէջ : 1816ին ձեռնադրուեցաւ քահանայ : Վարժապետ եւ քահանայ, ազգային մարդ մըն էր վերջապէս, որուն վրայ բանաստեղծի շնորհքն ալ աւելցաւ՝ երբ 1836ին *Արփիական Հայաստանի* կրօնական մեծ քերթումը հրատարակեց Կ. Պոլիս. քանի մը տարիներու հեռաւորութեամբ՝ լոյս տեսաւ երկրորդը՝ *Ոսկի դար Հայաստանի* (1841), եւ հուսկ *Տեսարան Հանդիսիցն Հայկաջ Արամայ Էւ Արայի* (1856) : Վերջին երկուէր Ջմիրուհիոյ մէջ հրատարակուած են, ուր իր ծանօթներու շրջանը եւ համբաւին ալ շնիւղը աւելի հզօր հնչած է. «մեծանուն» տիտղոսը՝ վերջին գործին նակատը սպուած, եւ նման շքեղ արտայայտութիւններ՝ ժամանակին ոգիին ապացոյց, կու տան մեզի Յովհան Վանանդեցիի դիմագծին երեւութեամբ մեծութիւնը, ուր չկար իսկական արժէք մը բանաստեղծի վարկին, ստեղծագործող եւ արուեստագետ հաննարեղ գլուխի մը՝ որ պիտի յայտնուէր Բագրատունիով : Տակաւին հին դպրոցին աշակերտ, հին տաղաչափական եւ արտայայտչական լեզուին վարպետ մըն էր ինքը, որուն մէջ աւելորդ է փնտռել շնորհքին հետ վայելչութիւնը, գորութեան հետ գաղափարին նորութիւնը, տողերուն կատարելութեան մէջ լեզուական գեղեցկութիւնը. դեռ նոռումութիւնները սիրող, ծանր ու դանդաղ ընթացքի մը հետեւող, եւ միակերպութեամբը տաղտկութիւն պատճառող գրելարուեստ մը՝ որ ժամանակինն է, ուր դեռ մուտք չունի երապակեան կամ դասական լուրջ արուեստի նրբութեան եւ յղիւմի աշխատանքը : «Բանաստեղծ» էր, ինչպէս «վարժապետ», օժտուած գոյգ տիտղոսներով, գոր ժամանակը կը շոյալէր շատերուն : Նոյն քուսակներուն Մկր. Սրիմեան վարժապետն ալ հրապարակ իջաւ իր երկու «Հրաւիրակ»ներով, լեզուական եւ ռեական քերես սատիւն մը վեր տեղափայլով, եւ որուն հով խորապէս գերիշխող էր միւս կողմէն համեստութիւնն ալ, խոնարհած մեծ Բագրատունիի տակաւին չյայտնուած ահաբեկիչ համբաւին առջեւ, անոր որ պիտի տար «Հայկ Դիւցազն»ը, ժժ. դարու գրական կործողը :

Յովհան Վանանդեցի, այնպէս դասական է եւ այնպէս հիներէն անբաժան, որ չէ կրցած ստեղծել խզում եւ յառաջընթաց շարժում իր գործերուն ներքին արժէքին գորութեամբ. բայց իր օրերուն՝ դէմք

մըն էր եւ գիտցած պարտադրել ինքզինքը: Եւ այսօր 200 տարի ետք՝ անցողակի յուշ մը անոր ծննդեան, պատմական եղելուքեան մը անդրադարձումը պիտի չըլլայ անշուշտ պարզապէս, այլ յարգանքի բաժինով նոխացած, գրականութեան անդաստանի հին մշակի մը հանդէպ արդար ոգեկոչում մը:

* * *

Յիշեմք պատմական ֆանի մը քուսկաններ ալ: 1822ին Հ. Ղ. Իննիսեան, 150 տարի առաջ, լոյս կ'ընծայէր հայ աշխարհի եւ պատմական-աշխարհագրական ֆննութեան համար անկրածելու՝ իր «Ստորագրութիւն Հին Հայաստանեայց»ը, մեծադիր 553 էջերով, աղբիւր տեղագրական անուններու ուղղորտութեան, հմտութեան եւ հիմնական ծանօթութիւններու համար, գործ մը որ Հայաստանի հողին գիտութեան առաջին սանդղատն է, եւ շատերուն համար էական բովբ ֆննական համանման աշխատանքի: Այսօր տարի ետք՝ տակաւին բաճախութիւնը, պատմա-տեղագրական ուսումնասիրութիւնը գայն կը փնտռէ: Եթէ մինչեւ այսօր պահած է իր անկորուստ շահեկանութիւնը, անտարակոյս իր ժամանակին դարագլուխ կազմող հրատարակութիւն մըն էր:

Հարիւրամեակ մը առաջ կը հայանար Հայոց պատմութեան համար հռոմէական աղբիւր մը՝ Կռնելիոս Տակիտոսի «Տարեգրիք»ը՝ Եղուարդ Հիւրմիւզ արքեպիսկոպոսէն, գործ մը մեծադիր, 524 էջեանոց, որուն բերած նպաստը հին շրջաններու ֆննական պատմութեան համար անժխտելիօրէն կարեւոր էր: Խնդիրը, սակայն, դասական գրականութիւններու հայացման այդ շրջանին, գիտակցութեան եւ հոտառութեան վրայ է, որ ուշագրաւ կը դարձնէ գայն անձի մը մէջ՝ որ գերագանցօրէն գրական դէմք մը ըլլալուն՝ չ'անտեսեր նաեւ օգտակարը, եւ կը սկզբնաւորէ այսպէս ֆննական պատմութեան արդի ժամանակները, դնելով ապագայ ֆննաւերին առջեւ օտար աղբիւրի մը կարելիութիւնը, ինչպէս հոյակապ քարգմանութեամբ մը, անկէ աւելի քան հարիւրեակ տարիներ առաջ՝ Հ. Ե. Թումանեան վեց հատորներուն մէջ մատչելի դարձուցած էր Պլուտարքոս պատմագրին «Ջուգակշիռ»ները:

1722ին Դաւիթ Բէկով կը սկզբնաւորէին «Խափանու Հայոց» (Ղարաբաղ, Սիւնիք) պատերազմները օսմանեան տիրապետութեան ձեռքազատելու այն գաւառները, որ հոծ Հայութիւն մը Մեղիքներու իշխանութեամբ գորացած՝ կը յուսար ազատութիւն ձեռք բերել: Կար կամքը, կար յոյսը, բայց կը պակսէր կազմակերպութիւնը, նա մանաւանդ կազմակերպչիչը, հրամանատարը ցրուած ուժերուն: Այս զինուորական միտքը, նայելին Մեղիք-Փարսադանեաններու տոհմէն, Դաւիթ Բէկուն էր, որ ընտանեկան հարցերու համար ժամանակ մը քաշ-

ուած էր Վրաստան, եւ վերոյիշեալ քուսկաններուն, 250 տարի առաջ, իշխան Ստեփան Շահումեանէն հրաւիրուած էր գլուխ անցնելու իր ազգայիններու ազատագրական շարժումին:

Այդ մեծ եղիութեան յիշատակը, այսօր անցեալի երագ մը պատմական օրերու, տարեկան տօնախմբութեան առիթ թող տայ, մղելով պատմիչները՝ քննական ուսումնասիրութեան, եւ բանաստեղծները՝ ժողովուրդին մէջ վառելու յոյսին ջահերը:

Երկարել շարքը յիշատակումներու՝ նուիրական պարտք մըն է անտարակոյս պատմաբանին համար, որ դարերու խորերէն կ'ուզէ քաղել կեանքի դասեր, մտքի նառագայքումներ եւ աւանդել նոր սերունդին: Զարգացումի ազդակ կը դառնայ անցեալը՝ եթէ դատաստաններու նիշտ համաչափութիւններ, եթէ քննութեան արդար պեղումներ՝ հիմնական նշմարտութիւն մը բովանդակեն: Գրագէտը, պատմագիրը, քաղաքագէտը, մասնագէտներ կամ սիրահարներ հայ կեանքի զանազան մարգերուն, շատ բան պիտի գտնեն մեր այժմեան կեանքին համար շահեկանութիւն ներկայացնող հին երեւոյթներու եւ դէմքերու մէջ: Ու այս օգտակարութիւնը գերազանցօրէն շեշտուած պահանջ մը կը կարծենք Սփիւռքին համար, ուր կարիքները վեր են ամէն կարելի սահմանումէ եւ ուր վտանգը համաճուրումի օտար տարրին հետ՝ ամէնօրեայ սպառնալիք մըն է: Դիմադրել օտարի հրապոյրին՝ մեր գեղեցկութիւններուն եւ մեր արժէքներուն կապով ու գիտակցութեամբ, մէկն է այն զէնքերէն պայքարին, որ մղուելու է անընդհատ եւ կազմակերպուած ուժերով:

Հ. Մ. ՃԱՆԱՇԵԱՆ